

իր աշակերտները, այսպիսով, տանէին ճըշ-
մարտութիւնը աշխարհին և իրազործէին
Քրիստոնեայ Եկեղեցին:

Երկու դասակարգի մարդեր կան կեան-
քի մէջ զլիաւորաբար. անոնք որ իրարու-
հեա կը հազորդակցին անհատական զգա-
ցումի գետնին վրայ և անոնք որ յանուն
սկզբունքներու Առաջին դասակարգի մար-
դեր աւազի հատիկներու նման իրարու
փակած են, հովք կամ արևի ջերմութիւնը
կրնայ զանոնք իրարմէ զատել և առանձ-
նացնել, իսկ երկրորդ գասուն պատկանող-
ները նման են երկաթի հատիկներուն՝ մագ-
նիսէ մը քաշուած:

Միացման կենդանի այդ օդակը. նախ
առաքեալներու յետոյ բովանդակ Եկեղե-
ցին համար պիտի ըլլար Ս. Հոգին, որուն
մէջ պիտի եղբայրանար, զօրանար ու միա-
ձուլուէր քրիստոնեայ մարդկութեան սիրուն
ու միտքը և կապուէր Աստուծոյ: Առա թէ
ինչո՞ւ Յիսուս կը պատուիրէր իր առաք-
եալներուն, իրենցմէ բաժնուելու ատեն,
չթողուէ երուսաղէմը մինչև որ զար իրենց
Հոգին, Ս. Միթթարիչը:

Անոնք մինչև այն ատեն ընդունողներն
էին եղեր ճշմարտութեան, ականատեսներ
աստուածային կեանքի մը: Այժմ հարկ էր
իրենց ընդունածները աշխարհի մէջ գործի
վերածելու, իրենք տանելու ճշմարտու-
թիւնը, ապրելով աստուածային կեանք մը,
իրազործելով Եկեղեցին:

Առաքեալները իրենց Տիրոջ մահէն ու
Յարութենէն զիրջ՝ պիտի հասկառային այս
բոլորը և պիտի մեկնէին իրենց առաքելու-
թեան, իրենց արիւնով իրազործելու Եկե-
ղեցին, ստեղծելու համար մարդերու այն
մեծ բարեկամութիւնը՝ որ Քրիստոնէական
կրօնին միայն յատուկ է:

Ե.

ՄԱՐԴԵՂՈՒԹԵԱՆ ԽՈՐՃՈՒՐԴԸ

«Զի ծնաւ ձեզ այսօտ Փրկիչ, որ է
Օծեալ Տէր, ի բաղադի Դարիք: Եւ
այս նշանակ ձեզ, զանիցեց մա-
նուկ պատեալ ի խանձարու և
եղեալ ի մօսւր: ՂՈՒԿ. Բ. 11-12

Մարդեղութեան խորհուրդը, քրիստո-
նէական դաւանաբանութեան մէջ վարդա-
պետութիւն մըն է որուն զլիաւոր ա-
ռանցքը կը կազմէ քրկուզործութեան խոր-
հուրդը, ան՝ ցոյց կուտայ Յիսուսի ան-
հուն խոնարհութիւնը: Աստուծ երկինքէն
երկիր իջաւ և առաւ մարդկային բնութիւ-
նը, բացի մեղքէն, նպատակ ունենալով
մարդոց բարձրացումը և նոււաճումը մեղ-
քին: Մարդեղութեան խորհուրդին նպա-
տակը սկզբնական մեղքին ջնջումն է մար-
դոց մէջէն: ուստի քրկուզործութեան ճամ-
բան բացուեցաւ մարդկութեան համար Յի-
սուսի մարմնառութեամբը: Սկզբնական
մեղքը, խիստ և գաժան զատակնիք մըն էր
Աստուծոյ կողմէն տրուած, որ պիտի վերա-
նար Յիսուսի-Քրիստոսի մարդեղութեամբ
և ծնունդով: Յիսուսի ծնունդը ցոյց կու-
տայ Աստուծոյ անհուն, անբովանդակելի
սէրը առ մարդիկ. Յավհաննու աւետարանը
յատակ կերպով կը շեշտէ այդ պարագան.
«Զի այնպէս սիրեաց Աստուծ զաշխարհ,
մինչև զմբրին իւր Միածին ետօ (Յովհ.
Գ. 16): Ս. Ծնունդը կը յայտնէ նաև Աս-
տուծոյ հայրութիւնը, խնամատարութիւնը
և պաշտպանութիւնը իր արարածներուն:
Ս. Ծննդեան տօնը իր խորքին մէջ առա-
ւելարար Աստուծոյ հայրութեան և մարդոց
Որդիութեան տօնն է: Անկեալ մարդը, իր
գրախանման կենցաղին վերագունալու
համար, ասածնորդի մը, լոյսի մը պէտք
ունէր վերագունալու համար իր կորուսած
որդիութիւնը: Ս. Ծննդեան տօնը արգարե
խորհրդաւոր տօնն է բովանդակ քրիստո-
նէութեան և հայ բանասակազմը թախչք տա-
լով իր հոգեւոր ներշնչումին կ'ըսէ. և Խոր-
հուրդ մեծ և սքանչելի որ յայսմ աւուր
յայտնեցաւ:

Արդարեւ, Յիսուսի մարդեղութիւնը
պարհուրդ մեծ և սքանչելի է:

* * *

մը առաջնորդութեամբ և մատուցին իրենց
նուէրները, ոսկի, կնդրուկ և զմուռու:

Համարաբրառ աւետարաններէն, Ա.
Մատթէսու և Ա. Պուկաս, միայն Յիսուսը
Ա. Ծննդեան պարագան կը պատմին. Ա.
Յովհաննէս լուս կը մնայ այդ մասին: Ա.
Մատթէսու աւետարանիչ կը պատմէ լուսա-
ւոր առողին երեւումը, մոգերուն գալուս-
որ, Բեթղեհէմի մանկանց կոտորածը և ե-
զիպառու վախուսուք: Իսկ Ա. Պուկաս աւե-
տարանիչ կը պատմէ Աւետարանը, մարգա-
համարը, հրեշտակներու փառարանութեանց
երգը, հոգիւներուն երկրպագութիւնը և
այլն:

Ա. Պուկաս աւետարանիչ մասնաւոր
կերպով կը յայտնէ և կը չեշտէ թէ՝ Քրիս-
տոս ԱՈՅՑ էր հեթանոսները լուսաւորելու
և թէ անոր ԱՈՅՑը փրկութիւն պիտի ըլլար
բոլոր ժողովուրդներու ւոյս ի յայտնու-
թիւն հեթանոսոց» (Բ. 31):

* * *

Երեք հազար տարիներ առաջ, եզրիպ-
տոսի մէջ երբայիցի սորուկ կին մը, մա-
նուկ մը ծնաւ և զայն ոպորէ չինուսուծ կը պա-
րապատ օրօրանի մը մէջ զնելով, ստիպ-
ուեցաւ նեղոս գետին մէջ նետել: Աստուա-
ծային նախախնամութեամբ, այդ մանուկը
աղատեցաւ և Մովսէս կոչուեցաւ, որ
«Ճուրերէն աղատուածօ կը նշանակէ:

Մօտ երկու հազար տարիներ առաջ,
Բեթղեհէմի մօտ, անշուք քարայրի մը մէջ,
որ կենդանիներու իրեր մակաղատեղի և օ-
թարան կը ծառայէր, ծնաւ մանուկ մը,
Յիսուս Քրիստոս, Աստուծոյ Միամին Ար-
դին: Մեր Տիրոջ Ս. Ծննդեամբը նոր թուա-
կան մը, նոր գարազլուխ մը բացուեցաւ:

Մէծն մականուանեալ Հերովդէս հրէից
թագաւորը, որ Հռովմէն նշանակուած էր,
ուզեց զլիյն սպաննել, սակայն Աստուա-
ծային նախախնամութեամբ Անիկա աղա-
տեցաւ: Երկինքի հրեշտակները օրհներ-
գեցին Անոր Ա. Ծնունդը փառարանելով՝
Փառք ի բարձունս Աստուծոյ և յերկիր
խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւննօ:
Բեթղեհէմի և ըրջակայից հոգիւները եկան
և երկրպագեցին մանկացեալ Աստուծոյ,
մոգերը արհեւելքէն եկան լուսաւոր աստղի

* * *

Հրեայ ցեղին մեծագոյն առաջնորդը և
պատմութեան թատերաբեմին առջեւէն ան-
ցած տեղապաշտ և հաւատքի մարգը, Մով-
սէս մարգարէն, որ Աստուծոյ կողմէն պաշ-
տոն սուսցաւ առաջնորդելու իր գերի ժո-
ղովուրդը զէպի Աւետարաց երկիրը, Քորեք
Երան բարձրութեանց վրայ երբ ինքզինքը
անկէզ մօրենին առջեւը գտաւ եւ գէմ
յանդիման եկաւ Ավենակալ Աստուծոյ հետ,
իր երեսները աստուածային լոյսերով և
չողերով պայծառացան և Մովսէս մարգա-
րէն լինեն վար իշխնելէն վերջը ստիպուե-
ցաւ քօզ մը զնել իր երեսին վրայ, վասն
զի՞ երեսները անօրինակ փայլով կը չո-
ղային և աչքերը փայլակնացայտ կայծեր
ունէին: Մովսէս մարգարէն երկու խտէալ
ունեցաւ իրեն համար, մին՝ Աստուծոյ
պաշտամունքը և միւսը հայրենիքին հրայր-
քը: Մովսէս մարգարէն եւ մեր Տէր Տէրը Յի-
սուս-Քրիստոս, նանդիմութիւններ ունին
իրարու հետ, վասնզի: Մովսէս մարգարէն
ըստ իրայէլի որդիներուն: «Մարգարէ
յարուցէ ձեզ Տէր Աստուած ձեր յեղարց
ձերօց իրբւ զիս, նմա լուիջիք» (Երք. Է.
37):

Եթէ երբեք Մովսէս մարգարէն իր ժո-
ղովուրդը պատագրեց և առաջնորդեց զէ-
պի Աւետարաց երկիրը, Յիսուս-Քրիստոս,
Աստուծոյ Միամին Արդին, աշխարհ եկաւ
ոի լրումն ժամանակից փրկելու, բովան-
դակ մարգարէն և առաջնորդելու զա-
նոնք Աստուծոյ լոյսին:

* * *

Ա. Աւետարանը Ամանուկ մը պիտի
գտնէք Կ'ըսէ, որ է ըսել սկիզբը մարգ-
կային կեանքի մը, «Լաթերու մէջ փաթ-
թուած» որ է մարգկային տկարութիւն-
ները, պաշտպանուելու համար բնութեան
եւ օդին խստութեան զէմ եւ ի վերջոյ
ամսուրի մը մէջ գրուած: Ուրեմն Ս. Ա-
ւետարանին յիշած ամանուկն բառը բնու-
թիւնը կը ներկայացնէ, «Լաթերը» տկա-

բութիւնները, իսկ ամսուրը» ուր Ան զըրուեցաւ՝ ցոյց կուտայ Անոր խոնարհութիւնը իր Աստուածութեանը մէջ:

«Խաղաղութեան իշխաննը» որ ծնաւ Բեթղեհէմի մէջ, ի լրումն մարգարէութեանց եկաւ և բնակեցաւ մեր մէջ ուղեղ մարդկան չընկցաւու: Ան է մեր իշխաննը, մեր Տէրը, մեր առաջնորդը բոլոր ժամանակներու մէջ:

Աշխարհի բոլոր քրիստոնեայ ազգերը և ժողովուրդները, մէնք ևս իրեւ ազգ և եկեղեցի պէտք ունինք Անոր, խաղաղութեան և սիրոյ մէջ ապրելու համար:

Արգարութեան Արեգակը, որ իր Ա. Մնակեան տօնին առթիւ իր բոցանչոյլ ճառագայթները կը տարածէ բովանդակ աշխարհի ժողովուրդները և ազգերը լուսաւորելու համար, թող մեզ ալ լուսաւորէ, վասնզի պէտք ունինք անոնց, ամէն ժամանակէ աւելի, հիմա մանաւանդ:

Խոնարհնք իր առջեւ և տանք Անոր մեր սրտերուն երկրագայթիւնը, այնպէս ինչպէս հոգիւները ու մօզերը եկան և խոնարհեցան Անոր առջեւ: Ասմէր վառենք և լուսաւորուինք Անոր աստուածային անչէջ և անշամանդաղ լոյսերովը:

Խունկեր ծխենք Անոր խորանին առջեւ և աղօթենք որ, Տէրը խաղաղութեան մէջ պահէ բոլոր ազգերը և ժողովուրդները: Քրիստոսի թագաւորութիւնը վերջ ու վախճան չունի, Ան յաւխենական և անվախճան է: Անոր թագաւորութիւնը ժամանակէն եւ միջացէն զեր է, Ան՝ երկնային սահմաններ չունի, վասնզի՝ անսահմաննելի թագաւորութիւն մըն է: Անոր սահմաններն են Սէր, Աստուածապաշտութիւն, Խաղաղութիւն և Արրութիւն:

ՊԱՐԴԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

ՈԵՑԷՈՍ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Ա.Ր.ԶՈՒԱԿՐԵՎԸ

Մարտի 1 իշխան կը պարունակէ օրուան այժմէսւթիւններուն շուրջը արձակ խօսքեր, որոնք շատ զիւրաւ պիտի չափաբերուելին եթէ ուզէր մէկը ընել ասիկա: Տասներորդ նամակը կը խօսի նոր ամրիկն: Աւզուք կ'ունենաք դասական պատկերները պալսական կաղանդի մը, այնքան ընդհանուր, աւելի ճիշդ բառով մը՝ գասական յօրինուած քով, տեղական գոյնէ, համէէ, օրուան իրաւ յոյզերէն ընկարձակ նիհաւութեամբ մը: Մարդ զիւրաւ այդ հանդէսը կը փոխազրէ աօխարենի վրայ որեւէ տեղ, ո՛րևէ ժողովուրդի մէջ պատահելի: Իսկ տրումէ է տամնելչորսերորդ նամակը որուն նիւթին է Մայիսը: Մափուած հմ արտազրել . . . «Ճե՛ս այս տղաքներ, ինչպէս գասնուելներու նման զուարթ՝ կը խայտան մարդաց վրայ, կը վազվանի խնդագին, զաւար խոտերու վրայ կը թաւալին ու խենդի պէս մէկ ծաղկէն միւսին զիմելով փունջ կը կազմեն երգիներփեան՝ իւրեանց փափկածայն սիրուն տղաղակները խառնելով թաչնոց գայլալիկներուն»: Մարդերը և իրերը զատող էջերու վրայ մարդ զարմանքով կը հարցնէ տեղը այս աժան զարներութեան: Բայց քիչ մըն ալ տեսնենք երիտասարդը . . . «Ինչպէս քաղցր է իրեն այն ատեն բնութեան ծացը ուր հեշտութեամբ կը հոսեն իւր արցունքներ, ուր կը կարծէ համակիր էակներ տեսնել, սոխակին երգոյն՝ զեփիւուն ոսյին՝ տերեւոց սօսափիւնին ու ալեաց մըմունջին մէջ սիրով՝ վշտով կամ երջանկութեամբ հառաչող ու իր հոգւոյն պատասխանող ձայներ գտնել և զգալ թէ իւր սիրուն ալ ովկեանին նման կ'ընդարձակի ու երկնից պէս կ'առաջազարդի և թէ ինքն ալ իրեւ բոյր մը կը ցնդի կը խառնուի համազոյից հետ ու սիրոյ երգ մը գարձած կը կարուի տիեզերական ներգաշնակութեան մէջու: Անչո՞ւշտ: Կը յիշեմ Սէթեանը որ նման պահերը պիտի տաներ աւելի նրանուրը նկարչականու-

